



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

ԽԵ. ՑԱՐԻ 1913

Տարեկան 15 ֆու. տվի - 6 ռք.
Վագոններ 8 ֆու. տվի - 3 ռք.
Մեկ թիվ կարծե 1.50 ֆու. - 70 կ.

Թիվ 12. ԴԵԿԵMBER

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԵԺ ՅՈՐԵԼԵԱՆԸ



այ պատմութեան մէջ չեն պակսիր հոգեցունց հանդիսութիւններ, ազգային խանդավառ ցոյցեր, որոնք մեր ազգին սրտին մէջ լճացած արեան նոր զարկ տուած, ամրապնդած, ոգեւորած են անոր ջղերը. Եւ պահ մը հայր սկսած է ապրիլ ո՛չ լոկ իբրեւ մարդ, այլ եւ իբրեւ հայ իւր ինքնուրոյն քաղաքականութեամբ, կեանքով եւ ազագայի յոյսերով: Ահա ատոնց ոսկեշրջանակին մէջ մտաւ նոր մըն ալ Հայ գրելու 1500 եւ Հայ Տպագրութեան 400 ամեայ Յորելեանը:

Այո՛, այս մեծ Յորելեանը շկատարուեցաւ արժանավայել կերպով, ինչպէս նախնաբար ծրագրուած էր. գործուեցան անփափկանկատութիւններ եւ ազգային տեսակետէ նոյն իսկ աններելի սխալներ պաշտօնական բարձրագոյն մարմիններու կողմանէ, որոնց հետեւանքով ազգային թերթերէն ոմանք փոխանակ ժողովուրդը Յորելեանին պատրաստելու, գրչամարտիկներու կրկէսը իշած՝ զայն իրենց քանակութերով գրադցուցին: Այսու հանդերձ սոյն Յորելեանն է եւ կը մնայ մեր ազգային կեանքին ամենանշանակալից երեւյթներէն մէկը. Երեւյթ մը, որ մեզի թոյլ կուտայ մանաւանդ թէ զմեզ կը ստիպէ մեր ազգային գոյութեան ամենէն տագնապալից օրերուն մէջ իսկ, ինչպէս է այժմ՝ գրեթէ 20 տարիէ ի վեր, դիտել զապազան առնական մեծանման եւ հպարտ հայեացքով, յուսալ խոստմալից օրեր եւ նոյն իսկ դարեր: Մարդ չի կը նար կարդալ ազգային թերթերուն յորելեանական թիւերը

առանց յուզուելու, առանց ուրախութեան քուն իղձերէ գրաւուելու: Քաղաքացի թէ զիւղացի, գրագէտ թէ քաղաքագէտ մոհոցած իրենց անհատական գործերն ու մասնական հաշիւները՝ կը հետաքրքրուին իրենց սիրելի ազգին անցեալով, կը գովեն կը փառաքանեն այն մեծ հանճարները, ազգային այն հսկայ աստղները, որոնք 15 դար պատուելով կրցած են մեզի հաղորդել իրենց կենսատու լոյսը: Կուգենք ըսել Հայ-Այրուբնար, որ ծնած օքէն եղաւ մայր մը, որուն գիրկը միշտ բաց մաց հայուն համար, որ սորվեցուց անոր ապրիլ եւ կոռիլ անհնց դէմ, որոնք իրեն այդ իրաւունքը պիտի զլանային: Տուաւ սիրու մը, որ դարերու անողորմ հարուածներու տակ Ծնչուած ըլլալով հանդերձ, գիտցաւ յարմար ժամանակին միշտ հոն դիմել, ուր քաղաքակրթական նոր հոսանքներ մարդկութեան կեանքի նոր նշոյներ կը խոստանային: Յիշենք հոս միայն մեր Տաղագրութեան պատմութեան առաջին թուականը՝ **1513:**

Ճանչնալ ազգովին Հայ-Այրուբնին պատմական այս մեծ դերը, եւ երախտագիտական քուն եւ անկեղծ իղձեր ուղղել զայն մեզի պարգևելողներուն, երեւոյթ մըն է, որ միակն է մեր պատմութեան մէջ. վասն զի ինքնին իսկ այս երեւոյթն է, որ մեզի հանդիսավկէ ցուցուց յէկ ազգային ինքնագիտակցութիւնը՝ ազգերու տամահութիւն խոստացող այս մեծ յատկութիւնը, այսօր իրողութիւն մըն է հայ նոյն իսկ ամենասորին խաւերուն մէջ:

2600 տարիէ ի վեր կ'ապրինք այն երկրին վրայ, որ մարդկութեան որրանն միայն նկատուած չէ. եղած է նաեւ թատերավայր տիեզերապատմական մեծամեծ պատերազմներու, դարակազմիկ դէպրերու: Ո՞ր հայ պատմարանը իրաւոնք ունի այնչափ յողեւտես ըլլալու, որ հայ կեանքին սոյն երկայնածիզ անշրպետը յանդգնի պատմական դժբախտութեան եւ թշուառութեան սեւ պատկերներու տեսարանի մը լոկ վերածել, սակայն ո՞վ կընայ միանգամայն ուրանալ որ հայ պատմութեան խորքերէն եկող աղաղակներն աւելի լացի քան ուրախութեան, աւելի տագնապի քան ընականոն կեանքի աղաղակներ են: Հայը վայելելէն աւելի կրած է. եւ այս ցաւալի իրականութիւնը հայուն արիւնունի իսկ գրուած է մեր պատմութեան խորքերէն եկող աղաղակներն աւելի լացի քան ուրախութեան, աւելի տագնապի քան ընականոն կեանքի աղաղակներ են: Հայը վայելելէն աւելի կրած է. եւ այս ցաւալի իրականութիւնը հայուն արիւնունի իսկ գրուած է մեր պատմութեան մէջ: Սակայն ժամանակը հայուն հանդէպ այնչափ անազորյն պիտի ըլլար, եթէ մեր ազգն ազգային ինքնագիտակցութեան քարձը մակարդակին վրայ գտնուէր, եթէ իւր ծոցին մէջ կենդրոնախոյզ գօրութեան հետ ունենար նաեւ կենդրոնածիզ մը, որ օտար ոտնազութիւններու դէմ պատերազմը հրատարակելու գործողութեան յառաջ՝ հայ տարանչատ ուժերը նախ իրարու հետ զօրէր միացընէր ազգայնութեան վսեմ զաղափարին շունչով: Ալեաց ծիամներու պէս անհետացան մեր մարտիկ հերոսներն առանց ազգային գիտակցութեամբ լեցուած քանակի մը զօրավարութեան փառը վայելելու. մեռաւ Տիգրան մեր ամենամեծ թագաւորը, ընկծած հովվմէական անպարտելի զաղափարին տակ: Ազգային ինքնագիտակցութիւն ըսուածը տունկ մըն է, որ շատ ուշ բուսաւ մեր հողին վրայ. հազիւ 15 դար յառաջ տնկուեցաւ, եւ հազիւ այսօր անոր պտուղները կը ճաշակենք մենք 20^{րդ} դարու Հայերս՝ գրկուած ոչ միայն քաղաքական, այլ շատ անզամ նոյն իսկ ամենատարրական իրաւունքներէ:

Իրերու այս ընթացքն որչափ տարօրինակ, այնչափ աւելի նախախնամական է. զէնքը կամ աղերսագիրը կամ պաղատանք չեն, որ հայը պիտի փրկեն, այլ մեր ազգային գիտակցութիւնը: Երանի մեզի, որ այսպիսի թանկագին զանձ մը մեր կուրծքին տակ կրելու բախտը ունեցած ենք. բայց միտ դնենք նաեւ զերմանացի ծանօթ փիլտափայի մը, որ կ'ըսէ. “Ով որ հանգչիլ կ'ուզէ անզամ” մը վաստկածը

հեշտորէն վայելելու համար, նոյն իսկ այն բարիքները իւր մատուցներուն տակէն անզգալաքար պիտի աներեւութանան:,, Եթէ կ'ուզենք որ մեր ազգային կեանքին պատմական շղթային դարակազմիկ օղակներն եւս ըլլալու փառքը ունենանք, բաւական չէ ինքնազիտակից ըլլալ, բաւական չէ ազգային շահները ճանչնալ գիտնալ, գործք կը պահանջուի մեզմէ. զործք՝ օծուած ազգային ջերմ՝ սիրով եւ զգացմամբ: Ինքնազիտակցութեան համեմատութեամբ տկար եւ շատ տկար է մեր մէջ ազգային ինքնազգացումը. եւ սակայն ազգ մը որ ինքնազիտակից է առանց ինքնազգացման՝ կը նմանի բարձրադիր լերան վրայ կանգնած միամժեն արծուի մը, որ օդոյ տէր եղողի մը ընազդով կը դիտէ այն լեռներն ու ծորերը, որոնց վրայէն սրանալու կը պատրաստուի: Ինքնազիտակցութեան եւ ինքնազգացման այս երկու այլասեռ ազդակներուն միաւորութեամբ միայն կրնայ մեր մէջ ազգային կազմակերպուած, բազմակողմանի նպատակադէտ կեանք մը գոյանալ: Առ այս պիտի աշխատինք ամէնքս ալ, բայց մասնաւորապէս անոնք, որոնք իրենց պաշտօնով իսկ ասոր կոչուած են:

Առաջին պարտականութիւնը կը ծանրանայ ընականաքար հայ լրագրութեան վրայ: Բիւրից շնորհակալ ըլլալու ներ մեր թերթերուն, որ Յորելեանին գէթ տօնական օրերուն եւ մանաւանդ պետութեանց սեղաններու վրայ դրուած մեր ազգային հարցին մէջ զարմանալի համերաշխութիւն ցուցուցին եւ կը ցուցընեն: Սակայն մեր թերթերուն սովորական բայլերը միշտ այլազգ եղած են: Հայ լրագրութիւնը անզամ մը ընդ միշտ համհզուելու է, որ երբ ինդիրն ազգին գոյութեան կամ ամենէն կենսական հարցերուն վրայ է, հոն իրերն անհատական կամ կուսակցական ծգոտումներու ակնոցով զննել դատել ներեալ չէ, հոն համագործակցութիւնը լրագրի մը նուիրական պարտըն է: Այսօր որչափ քաղաքագէտներ ունինք, որոնք կամ պարագային բերմամբ եւ կամ իրենց ներար եռացող ընսաւորութենէն միշտ նետուած են քաղաքական կեանքի ընդհանուր հոսանքին մէջ անոր յարափոխ ելեւէջներով երջանկանալու միայն յուսով: Ցանցաւորներն այս ինքնակոչ քաղաքագէտները չեն, այլ այն թերթերը, որոնք ընթերցողներուն սրտին վրայ իրենց գծուծ շահերուն դաշնակը միայն կը զարնեն:

Պատասխանաւորութեան երկրորդ տեղը կը գրաւէ մեր գիտնական դասակարգը: “Մայր Հայաստանին,, ողբալով կամ առուակներու կարկաչին երանզաւորումներու վրայ միտք յոզնեցընելով՝ բայց մանաւանդ ծայրայեղօրէն սեռային սէրն երգելով ազգային վերածութեան շնորին վրայ քար մ’իսկ չենք կրնաք աւելցընել: Կը ցաւինք, որ մեր տարեկան հրատարակութիւններուն $\frac{1}{2}$ 70ը այս տեսակ նիւթերու սահմանէն անդին չ’անցնիք: Գեղարուեստի վրայ Վետօ դնելու միտք չունինք. զայս միայն կ’ուզենք շեշտել, թէ ինչ որ նպատակագործկ, մնասակար եւ խանգարիչ է, գեղարուեստի առարկայ չի կրնաք ըլլալ: Գեղարուեստին նպատակն է գեղեցկութեան փայլով ձշմարիտն ու գաղափարականը զգեստաորել՝ զայն սրտին կամ ճաշակին ընծայելու համար: Միով քանիւ պէտք ունինք գեղարուեստի մը, որ զմեզ փոխանակ շղատելու՝ կենդանացընէ, փոխանակ մեր ուժերը ցրուելու՝ կենդրոնացընէ ազգային բարոյական առողջ նպատակներու վրայ: — Հոս կ’ուզենք տրտունչ մըն ալ յայտնել, զոր Հանդիսի առանձնայատուկը կրնանք անուաննել. “Հանդէս Ամսօրեայ,, որ ոք պրոֆեսո ազգային անցելոյն նուիրուած թերթ մըն է, միշտ շեշտած է թէ հայ մուաւորականութիւնը մուղրութիւն դարձընելու է քիչ մըն ալ ազգային պատմութեան, մատենագրութեան, բանասիրութեան եւ հնահօսու-

թեան, այն հաստատ գիտակցութեամբ թէ ազգ մը, որուն մնաց ատեանին առջեւ կը պակսի իւր իսկ անցելոյն գէթ ընդհանուր ծանօթութիւնը՝ քաղաքակրթօքէն կատարեալ չի կրնար նկատովիլ: Սակայն դժբախտաբար մեր գիտնական-ներուն մեծամասնութիւնը ցայժմ՝ գրեթէ անտարբեր մնաց հայ անցելոյն ու-սումնափրութեան հանդէպ: Ուսումնափրութեան դաշտը ճգած ենք օտարներուն. մէկը մեր քաղաքները կը պեղէ, միւսը մեր ճարտարապետութեան սրանչելիքները կը հրատարակէ, ուրիշ մը մեր արձանագրութիւններն ու հնութիւնները կը հաւաքէ, իսկ մենք պարզապէս ուրախանալէն անդին գրեթէ քայլ մ'իսկ չենք առնուր: Ո՞ր է մեր ազգային հպարտութիւնը. ինչո՞ւ մեր հնութիւններուն քննութիւնը օտարներուն ճգենք, ինչո՞ւ մենք շինուունք մեր ազգին անցեալ փառքը քարոզող արձանագրու-թիւններն, քանդակներն եւ ծեռագիրները՝ զանոնք ազգային յատուկ թանգարանի մը մէջ ամփոփելու համար: Հայաստան կամաց կը կողոպսուի իւր հնութիւն-ներէն. այս ցաւալի իրողութեան հանդէպ անտարբերութիւնը ունիր մըն է ազգին դէմ:

Ի հարկէ այսպիսի մեծամեծ ծեռնարկութիւններու մէջ որչափ հնախոյզներ եւ բանասէրներ ալ ունենանք, եթէ դրամական միջոցները պակսին, դժուարաւ թէ յա-ջողինք: Ահա հո՞ւ իբրեւ երրորդ պատասխանատու մարմին, մեզի ճեռք պիտի կար-կառէ հայ վաճառականութիւնը: Վաճառական ամենաճարտար ազգերու կարգը դաստած է հայն եւրոպացիներէն, եւ այս մեզի պարծանք է ստուգիւ. քայց վա-ճառականութիւն մը, որ իւր ազգին շահերուն չի ծառայեր, աւելի ազգակործան է քան ազգաշէն: Կը յուսանք որ մեր վաճառականները գիտակից իրենց պատա-խանատու դիրքին՝ պիտի չզլանան իրենց նաքարակիտը, եթէ հաստատուի զան-ձանակ մը ի նպաստ հայ անցելոյն ուսումնափրութեան: Ունինք այսօր “յանձին, հայ Բարեզործական Ընդհանուր Միութեան հսկայ հաստատութիւն մը, որուն քիչ ատենուան մէջ ազգին մատուցած ծառայութիւններն այնչափ միծ են, որ կարելի չէ զանոնք ըստ արժանուոյն գնահատել. Էջմիածնի որոշմամբ “Միութեան,, կողըին կանգնուեցաւ “Դպրոցական ֆոնդ,, մըն ալ, սակայն ոչ “Միութիւնը,, որուն գործու-նէութիւնն ազգին աւելի նիւթական եւ տնտեսական պէտքերուն վրայ կենդրոնացած է, եւ ոչ ալ “Դպրոցական ֆոնդ,, ը կարող են լիովի գոհացում տալ հայ հնախօսութեան եւ պատմաքննութեան պահանջըներուն: Ուրիշ հաստատութեան մը պէտքը սոխ-պողական է, եւ ով որ ներկայիս եւրոպական ազգերու մէջ տիրող պատմաքննական շարժման վրայ փոքր ի շատէ գաղափար ունի, չենք կարծեր, թէ մեզմէ այլազգ մտածէ:

Կանգնած ենք այժմ՝ դէպի մայր խոնարհող յոքելենական տարրոյն առջեւ՝ ա-նոր մեր վերջին հրաժեշտը տալու համար. վատահ ենք, որ այն հրաժեշտը պղատոնա-կան պարզ „Ածիւ“ի մը պիտի չնմանի. անոր պիտի ընկերանայ մեր ազգային ինքնա-գիտակցութեան համաձայն նուիրական ուլսու մը՝ հաւատարմութեամբ շարունակել եւ կատարելագործել ազգային քաղաքակրթութեան այն միծ գործը, որուն առաջին հի-մերը դրին Ս. Սահակ եւ Ս. Մաշտոց: “Ճողովուրդ մը, կ'ըսէ Մարքուարտ¹, որ իւր ծոցէն այնպիսի մարդիկ ծնած է եւ զանոնք իբրեւ իր դիւցազները կը յարգէ, որչափ թէ անևա օրինակին հետևեի, անկարելի է, որ խապասպուռ ջաջուհի որչափ ալ թուրք, քուրդ, թաթար, պարսիկ ու բոլոր միծ պետութիւններն հակառակ ըղան անոր:,,

Վիճակ, 15 նոյ. 1913:

Հ. Ա. ՄԱՅՐԿԵԱՆ

¹ “Հանդ. Ամս.,” 1911, Հայոց գրեթե եւ Պարս Մաշտոցի, էջ 538: